

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆ Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԱԶԱՐԻ

7) Խնամկարը կ'ամրողանայ սրտառուչ արձանագրութեամբ մը, որ կը հաստատէ թէ Ս. Յարութեամ Համաշխարհային Քրիստոնէական այս ուխտատղիմ մէջ ամիկա յուշարձան մը է Առիրուած Համաշխարհային Առաջին պատերազմիմ Թրքական Եաքաղաղիմ զոհ զացած մեր երկու միլիոն Յահատակներու սուրբ յիշատակին: Արձանագրութեամ պարունակութիւնն է հետեւեալը:—

« Ի Հայրապետութեամ Տ. Տ. Վազգենայ Սրբազնազոյն Կաթողիկոսին Ամենայն Հայոց եւ ի Պատրիարքութեամ Երուսաղիմայ Տ. Եղիշէի Ս. Արքափակոպոսին Հիմեցաւ խնամկար յատակ Ս. Եղեղեցւոյս, ի բուին ՌՆԻԴ-ՌԶՃՆ, վասն յիշատակի և փրկութեամ բիւրաւոր Յահատակացն Ազգին Հայոց, որք ամկան յրթքաց Համաշխարհային Առաջին Յակատամարտին ՌՅԿԴ - ՌՃԺԵ: Յիշատակն արդարոց օրինութեամբ Եղիշի »:

Սոյն երկու խնամկարներում շարադրանքը ու գծագրութիւնը կատարուեցաւ ամենապէս մեր կողմէ եւ Զերդ Ամենապատութեամ վաւերացումն յառոյ անոր թէթիք իրագործումը կատարեց խնամկարի Հրեայ արուեստագիտուի Տիկին Խնամա Եօֆֆի:

8) Ա. Լուսաւորիչ Տաճարի վերամորոգութեամ մէջ ուրիշ կարեւոր իրագործում մը եղաւ Տաճարի հիւսիսային Կոստանդինուան պատի առջև կամգմումը Հայկական գեղեցիկ խաչքարի մը մէկ մէրք լայնով և 2.65 մէրք բարձրութեամբ: Այս խաչքարը կամգմուցաւ ի յիշատակ Ս. Յարութեամ տաճարին Մերս կատարուած Հայկական վերամորոգութեամ գործին: Ամիկա հարազատ վերարտադրութիւնն է Ս. Եջմիածնի Վեհարանի մուտքին կամգմուած մոր մէկ խաչքարին:

Ծառ Արքորդն քամդակուած ցանցարել հիւսին յատակի մը վրայ Հայկական խաչն է կազմուած բուսական եւ երկրաշափական մօրիֆներէ, որ վարէն շրջապատուած է նոյն մօրիֆներով կազմուած երկու բեւերով, եւ այս բուլոր կը հանգչին կլոր վարդեակի մը վրայ, որուն կեղրումն կայ բռչմիկ մը՝ բառած նարտարապետական տրամալարի մը վրայ: Ամ կը խորհրդանշէ նարտարապետական արուեստի հոգին, տաղանդը:

Խաչքարը ունի հետեւեալ արձանագրութիւնն է:—

« Ի Չշամաւորումն* . . . ամենա վերամորոգութեանցն Ս. Յարութիւն Տաճարին, ի Հայրապետութեամ Տ. Տ. Վազգենայ Սրբազնազոյն Կաթողիկոսին Ամենայն Հայոց եւ ի Պատրիարքութեամ Ս. Եղիշէի Ս. Արքափակոպոսին»:

Այս խաչքարին զետեղումն Ս. Լուսաւորիչ մէջ մեզի համար իրաւական տեսակիտն յաջողութիւն մըն էր, կատարուած ի հենուկս Յոյն եւ Լատին համայնքներու չկամութեամ:

Ս. Լուսաւորիչ Տաճարի վերամորոգութեամց ընթացքին, մեզի իրաւակից Յոյն եւ Լատին համայնքներու հետ չունեցանք աշքառու վէճեր: Յոյներ եկեղեցւոյ այս մասին մէջ չումին ոչ մէկ սեփականութիւն, իսկ Լատիններ, որոնք սեփականատէրն են Ս. Լուսաւորիչ կից Գիւտ Խաչի այլին, չունեցան իրաւական վէճեր անոր համար որ Ս. Լուսաւորիչ Տաճարին նախորդ նորոգութեամ առիրով (1937-1951) արդէն իսկ կատարուած էր գրաւոր համաձայնութիւն մը, որով նշդուած էին Հայապատկան Ս. Լուսաւորիչ Տաճարին եւ Լատինական Գիւտ Խաչի Այրին Հայ-Լատին սեփականութեամ սահմաններու նշդումները, համաձայնութիւն մը՝ որ իր կարգին հիմք ուներ 19րդ դարում Թրքական տիրապետութեամ շրջանին կատարուած մէկ համաձայնութիւնը: Սահմանագլխային նորոգութիւնները մենք կատարեցինք համաձայն Յախինի համաձայնութիւններուն եւ հետեւաբար մեր նորոգութեամ գործը ընթացաւ առանց իրաւական վէճերու:

Սակայն իբրև ապագայի Յախազգուշութիւն Ս. Եղիմիի պատուհանին արտաքին, Գիւտ Խաչի Այրին Յայող երեսին վրայ զետեղեցինք երեք Հայկական փոքր խաչքարեր, այդ կտրին վրայ մեր սահմանագլուխը աւելիով նշդուած ըլլալու համար:

Ս. Լուսաւորիչ Տաճարին վերամորոգութեամ գործը աւարտեցաւ 1978ի վերջերը: Այս առքին Տաճարին Հիւսիսային պատին վրայ, դասին կողմնակի մուտքին վերեւ զետեղեցինք վերամորոգութեամ հետեւեալ յիշատակարանը:—

« Η Σωματικούτεως S. S. Κωνσταντίνου Υρραφιδιανού Καρποληγκουσή Αιμέθαιος Σωματικούτεως Παπαθωρηφρουτεως Ο. Τριπολιανής Ιωάννης Σ. Βαζαράκης Ο. Αρβενησικούπουσή Μητροπόλεως Επικεφαλής Υρρού Φριξόπηρη Λιτουανορχής αρχιεπίσκοπος Ο. Αριστονέας, ή Κωνσταντίνος Αργοκής Σωματικούτεως - Ο. Ζ. Ζ.:

• • •

Հազի վերջացած էր Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ վերամորոգութիւնը, 15 Հոկտեմբեր
1980ի գիշերային ժամը 10ին, Ս. Յարութեամ մեր Տեսուչը հեռաձայնային խօսակցու-
թեամբ կը հաղորդէր թէ իրդեն մը ծայր առած է Ս. Լուսաւորիչ Տաճարէմ Աերս: Միարա-
նութեամ բոլոր ամեամսերով Յոյմետայն փութացինք Ս. Յարութիւն: Կրակ առած էր Գիւտ
Խաչի Այրին աստիճաններում մօտիկ, մեր «Խաչի Վերադարձի» պատկերին տակ գտնուող
Վերամորոգութեամց լաստակ-փայտերու կոյոյթ, այրած էր «Խաչի Վերադարձի» պատկերի
հսկայ իւղամկարը, իր փայտեայ մեծադիր շրջամակով միասին, եւ վնասուած այդ մասի
առաստաղին ծեփը, իւղամկարին Վերեւ: Կրակը մարեցաւ Միարան Եղբայրներու բուռն
աշխատամբով: Ապա հասան իրշէջներ եւ ոստիկամութիւն, եղամ հարցարմութիւններ եւ
կրակին ծայր տուող պատճաններ մնացին անձանօ:

Յաջորդող օրերում ամենաշպես վերանորոգեցիմք առաստաղի վճառուած ծեփը: Իսկ «Խաչի Վերադարձ»ի Ակարը փոխանակուեցաւ Յորով մը, որ պատրաստուեցաւ Երուսաղէմացի իւղանակարիչ Յարութիւմ Հալեպլեամի կողմէն 1986-87 տարիներուն: Իսկ 1987ի Գիւտ Խաչի տօնիմ գետեղուեցաւ եւ օծուեցաւ:

Նկարին բարերարթերմ էին Արժամիջնարմակ Տէր և Տիկին Արմէն և Նելլի Զիմոզ-եամ ազգանուեր և Եկեղեցաւեր ամուլը, որոնք համրածամօթ են Մեր ազգային շրջանակներում Մէջ իրենց բարերարութիւններով:

(Հարությակելի)

ԿՐԻՍԵՂ ԵՊՈ. ԳԱԲԻԿԵՑԻ

*Քիւը պիտի փորագրուի յետագային, եթե աւարտի Վերջնականապէս Ս. Յարութեան վերան-